

Երեւոնի Պատկանեանի այս երգը, իբրև պատմական հին քերթուած մը իր ազգաւէր ներշնչուններովը, արծարծուած մնալու է մեր գրականութեան մէջ: Պէրանժէն կը սիրուի, վասն զի կրակոտ ազգաւէր մըն է: Մեր Երեւոնին ալ այդ իմանդավառութեամբ անմահ կը մնայ: Իր այս երգը հրատարակուած է շատ տարիներ առաջ¹, այն թուականին՝ երբ ինքը առանձին հատորներով Զփուռնիայի մէջ բանաստեղծական զգրքեր կը հրատարակէր:

Հ. Ս. ԵՐԵՄ.

1. Տես. «Արև. Մամուլ» 1878. Կոյնմերթ. էջ 268-272: Զփուռնի. Տպ. Մ. Մամուրեան:

Ս Ի Լ Տ Ո Ն Ի

Գ Ի Ր Ա Խ Տ Կ Ո Ր Ո Ւ Ս Ե Ա Լ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐ

Մարդուն հասկին ըմբոստութիւն, ու պտտուղն Այն արգիլուած ծառին՝ որուն մահաբեր ձաշակը մահ մըտցուց աշխարհ, ու բոլոր Մեր աղէտներն՝ Ազին դրախտին կորուստով, Մինչև որ մարդ մը մեծազոյն կանգնեց մեզ Ու վաստըկցուց երանալէտ զբրգարանն, Երգէ՛, Մուսա երկնատըր. դուն Գորեթի եւ Սինայի գագաթներուն վրայ գանխուլ՝ Երևցեցիր այն հովուին՝ որ նախ առաջին Ուսոյց ընտրեալ տոհմին թէ ինչպէս էան երկինք ու երկիր իսկզբբանէ թոհրեհէն. կամ Սիոն լեռն ու Սելովայ թէ վրտակն Որ էր քերէր ուղիիսանեմ՝ Աստուծոյ Դաբիրային քովէն՝ քեզի աւելի Հնչալ կը թըլին, անկից ըզբեզ կը կանչեմ Իս օգնութեան իմ այս յանդուզըն երգիս. Զի կը ձըկտի ան խորխտ թելով սլանալու Վեր Աւոնեան լեռնէն, մինչդեռ հետամուտ է իրերուն, որոնք բընա երբեք դեռ Զին փորձուած ոտանաւոր կամ արձակ:

Եւ մանաւանդ դու, ո՞վ Հօգի, որ մա՛հն Տաճարներէ աւելի վեր կը դառնս Ուղիղ եւ սուրբ սիրտն, ի՞նչի դո՛ւն սորվեցուր, Զի դուն գիտես, իսկզբբանէ հոն էիր,

Եւ քու հրգոր համապարփակ թեւերովդ Անծարածիր անդուռին վրայ թուխս նըտար Աղւանակերպ, արգասաւոր գործեցիր: Լուսաւորէ ինչ որ խաւար է իմ մէջ, Ինչ որ ըստոր է բարձրացուր, զորացուր. Որպէս զի այս մեծ խորհուրդին բարձունքէ՛ կարողանամ ես հաստատել Տեսութիւնն Աստուածայնեամ եւ մըշտբուն, եւ էին ձանապարհներն հանդէպ մարդուն՝ չըքժեղել: Ըսէ՛ արդ նախ, զի Բաբէզ բան ինն ծածկեր Ո՛չ երկինք, ո՛չ ալ դժոխքի ծոց խոր. Ըսէ՛ թէ ի՛նչ բան զըրգեց մեր նախածնողքն, Որ երջանիկ այն վիճակին ու երկնածիր Պարգեներուն մէջ հեռացան Արարչէն, Ընդոտնելով՝ պատուիրանի մ՛համար լոկ՝ Իր կամքն, երբ տէր էին բոլոր աշխարհի. Ո՞վ հրապուրեց զիրենք այդ խօլ խնուութեան:

Անընդային վիշպան. որու շարութիւնն՝ Ոխով բոնկած ու նախանձով՝ մարդկութեան Մայրը խաբեց. իր խորխտութիւնն երկընթեւ Վար էր գործեր զինքն իր բոլոր ապրտամբ Հրեշտակներուն զընդով, որնց օգնութեամբ՝ Փառքով զըլել տեսչալով իր ընկերներն՝ Յուսաց ինքզինքն հաւասարել Բարձրելոյն Եթէ Ան դէմ կենար, եւ այս փառամուլ Մտածմամբ՝ էին միահեծան գահուն դէմ Բռնկցուց վառեց երկինքը մարտ մ՛ամպարիշտ Եւ պատերազմ մ՛յոխորտ՝ սնտոի, զուր յուսով:

Զայն զօրութիւնն ամենակալ զըլխովայր Գլորեց հրաբորբ՝ էթերային երկընթեւ՝ Անկամբ մ՛անարզ ու բոցակէզ. ինկաւ ան կորըստեան վիհն անյատակ՝ հոն մընալու Աշամանդեայ շըթմաներու եւ պատժող կրակներու մէջ. որովհետեւ ժրպրհեցաւ Ի զէն զըրգելն Ամենագորն: Ի՛նչ անգամն Այն մըշոցին՝ որ կը չափէ մահացուտ Կրն ու գիշերն՝ ինքն եւ ամբողին իր զագիր Փրոտուած էին հոն ակընկորն ու երկուն, Թաւալելով՝ անմահութեանն ի հեճուկ՝ Հրավառ վզինն մէջ. սակայն զինք կը պահէր իր զատակներն աւելի մեծ բարիութեան. Զի կը խուէն զինք կըրկնակի խորհուրդներ, Կորսրիցայած երանութեանն, ու ներկայ Անվերջ՝ անկէտ աղէտներուն: Իր չորս դին կը պըտըտէ՛ մահասարտու աշուրեներ, Որ նըկարտուած է ցաւ մ՛անեզր ու անհուն Եւ սըրռապախ լըքում մը՝ խառն անտասան Ատելութեամբ ու սալացած վիտութեամբ:

Մէջ ակնարկով՝ որքան հեռու կը սրանայ Հընչապիկ աչքն՝ ան կը տեսնէ ցաւագին Վայրը խաթար ու ամայի. բոլորշի Բանտ մ՛աւանոր՝ զերզ մեծ հընոց մ՛հըրապառ. Այն բոցէն ոչ մէկ լոյս, այլ մուլթ ու խաւար Տեսանելի՝ որ կը հանէ երևան Լոկ շուտուութեան տեսարաններ, գաւառնի՛ր Անտելութեան եւ աղջամուղջ վըշտագին, Ուր չըկայ ո՛չ խաղաղութիւն, ոչ հանգիստ. Զի մընտը յոյսն՝ որ կը հասնի ամենուն, Այլ կը կըրփեն անդուլ՝ անվերջ տանջանքներ, Այլ հրահոսան մ՛յոքպահեղեղ՝ սուռւղ առած Անծախական ու մըշտավառ ծրծուբով:

Արդարութիւնն յաւերժական պատրաստեց
Այս տեղն այն ինն ըմբոստներուն, իրենք բանտն
Ան արտաքին այս խաւարին մէջ կարգեց
Եւ դրաւ անոնց բաժինն՝ էլն ուերկնային
Լոյսէն այնքան հեռու՝ որքան երեք հեղ
Կեդրոնն հեռու է ծայրագոյն բեւեռէն:
Բարէ, որքան օտար է այս օթեւանն
Անկէ՛ որմէ վար թափեցան գահազէժ:

Կը տեսնէ հոն իր կործանման ընկերներն
Անդրեղատոյ՛գ՝ մըրբկոտ կրակին յորձանուտ
Կոհակներուն մէջ. անոնցմէ մէկն իր քով
Կը թաւալէր, իշխանութեամբ տնիրով
Երկրորդ իրեն. Պաղեստինի մէջ շատ ուշ
Բէնեդեբուղ կոչուած. որու՛ մեծ ոտիսն՝
Որ ետք երկինքը Աստուծոյ կոչուեցաւ՝
Անդ լուսիւրնը խըզիւղ՛ ըսկուեցաւ:
Այս խորխոս խօսքերն ուղղել. «Իրաւ ան են դուն,
Բայց, սէ, որքան շիշկափառ, եւ սքրան
Տարբեր անկէ, որ պընքուած գերապանծ
Պայծառութեամբ, կը զըլէր դուն լուսոյ
Երանաւէտ արքայութեան մէջ երբեմն
Շոյլեբեր բիր, եւ լուսագգես: Ան ետ դուն,
Չոր փոխադարձ կրնազուս գաշխիք, նոյն միտքն
Ու նոյն խորհուրդն, յոյսնու վրտանքն հաւասար՝
Փառապարգեւ այն ձեռնարկին մէջ երբեմն՝
Ինձ գողեցին, եւ միեւնոյն աղէտքն արդ
Կը միացնէ մեզ միեւնոյն կործանմամբ.
Կը տեսնես ինչ քարձուկք ինչ միջ ինկած.
Այլքան հըզօր գործենք զիմքն իր շանթերն:
Այլ մինչեւ այն տանն որո՛ւ էր ծառօթ
Չօրութիւնն այն զարհուրելի գէնքերուն:
Բայց ի հեծուկս այս աճնուս, ի հեծուկս
Այն աճնուս՝ զոր հօզօր յաղթողը կըրնայ
Իր մուռցքին մէջ դեռ թափել մեր գըլխուն,
Չեմ զըզլար, չեմ փոխեր (փոխուի թէ՛պէտես
Փայլս արտաքին) պինդ միտքս ու ծանրը ցա-
լտումս՝

Որ ծնունդ առաւ արժանիքիս զըրկանքէն,
Եւ զիս հանեց Գերագորին արխոնքն,
Քաշեով հետք դէպ ի կոհուն ամհեհ
Ըսպասազէն ոգիներու բիւր գուշտերն,
Որ սիրտ ըրին իր աշխութիւնն անարգել,
Եւ ընտրելով զիս քան թէ՛ զիմքն՝ հանեցին
Անոր անդ ուժին դէմ ոյժ մ՛ հակարաշ,
Եւ երկրնքը դաշտերուն մէջ քարձարբեր՝
Ճնեցեցին իր գահը խաղով մ՛ երկաճիտու
Ինչ փոյթ, թէ մարտը կորաւ, չէ՛ կորսուած
Աճնն ինչ, կամօր անըւած, ճիգը վիճօի,
Ատելութիւնն անմահ, կորովն անվըպանդ
Եւ յախտեան աննըզուն՝ ինչ են ուրիշ
Թէ ոչ նըշան անվանելի յաղթութեան.
Իր բարկութիւնն ու գորութիւնը երբք
Այդ իմ պարծանքս ինչ պիտի չըջորթեն:
Կոխի աղաչող ծոնկով շքոքս խընդրելու,
Ատուածացնել իր գորութիւնն՝ որ դեռ նոր
Իր տէրութեան վըրայ խիթաց՝ սարասփէն
Այս բազուկին, պիտի ըլլար անարգանք,
Աժօթ, այպանք՝ մեր անդուճէն իսկ վատթար:
Եւ զի հար չէ՛ հակասագրին հրամանով՝
Որ գորութիւնն աստուածներուն, ուերկնային
Գոյացութիւնն անհետանայ, եւ զի փորձն

Այս մեծ դէպքին պարզեց թէ չենք գէնքի մէջ
Վատթարագոյն, իսկ քաշակիրթ՝ նախառես
Ըզգուշութեան մէջ, կըրնանք պինդ որոշմամբ՝
Յաջողութեան անելի մեծ յոյսերով՝
Մընէն ուժով թէ նեղով մարտ մ՛անպախեան
Անանհայտելի՛ մեր ոտիսին դէմ անդ,
Որ յարթանակ կը կանգնէ արդ, եւ ուրախ
Չըւարթ իր ձեռքն ունի գտող երկընքին
Միտհեծան իշխանութիւնն ու գահաճոյսն :

Ազըրտամբող հրեշտակն այսպէս կը խօսէր
Անձ պարծանքով, թաղծոտ թէ՛եւ ու կեղուած
Անյուսութեամբ մը խոր. որուն իսկ եւ իսկ
Իր սէզ գողովն այսպէս տըւաւ պատասխան.

«Ո՛վ իշխան, պետ բիր պահակալ գորութեանց,
Որ քու ձեռքդ տակ դէպ ի կոհւ վարեցիր
Սերբերները ճակատեալ, ւանդեհեր՝
Ահագնադդորդ մըրքանքնիրով՝ վըտանգով
Պաշարեցիր յաւէժ Ալթայն երկընքի,
Եւ փորձեցիր Ամենակալ գորութիւնն
Արեգօք բախտի՛ է տուրք, դէպքի՛, կորովի՛,
Լաւ կը տեսնեմ ու կ՛ահիծեմ ծանտ արկածն,
Որ հաւաոր հարուածով, դանըն բեկմամբ
Կորսընքրնեկ տըւաւ երկինքը մեզի,
Եւ այսպէս այս հըզօր բանակը բոլոր
Խորասուզեց անըրածի մէջ անդ,
Որչափ կըրնան տընչանալ աստուածներն
Եւ երկնային գոյացութիւնը. քանզի միտքն՝
Ոգին կը թաւն անպարտելի, կը դառնայ
Կորովը ինչոպն, թէ՛են չիշած է մեր փառքն,
Ու մեր վիճակն երանական ընկըլմամ
Անընդատոյ՛գ՝ չըւատութեանց մէջ անհուն:
Իսկ ինչ եթէ ան՝ մեր Յաղթողը (զոր արդ
Աճնանքօր կը դաւանիմ սկսմայ,
Չի այդպիսի կարողութիւն մը միայն
Կըրնար ընկնել ոյժ մը նըման մերինին),
Թոյուց աբաղշ մեր գորութիւնն ու կորովն,
Որ պընդաբոյն տոկանք, կըրենք տանջանքնիս,
Յագեցընեց իր վրէժխըզդի բարկութիւնն,
Եւ կամ իբրեւ պատեհարզմի գերինիր,
Աւելի խիտ կերպով իրեն ծառայեց,
Եւ իր գործն ինչ որ ալ ըլլայ՝ աշխատիք
Կ՛ըժոխքին սիրուն հոս կրակին մէջ, կամ տանինք
Իր պատգամները դէպ սեղոնեցն աղչամուղչ:
Մեր գիտնալն ի՛նչ օգուտ մեզի այն ատեն
Թէ նուակած չէ՛ գորութիւննիս, կամ յաւէժ
Իր տե՛նէ մեր գոյացութիւնն, իթէ՛ մենք
Պիտի մընանք յաւելածական պատժի տակ»:

Ենձ թըշնամին յարեց թըշույն այս խօսքերն.
«Շեղօք եղկելու է միշտ, ինկած քերթէ,
Թէ՛ գործելու եւ թէ՛ կրելու մէջ, բայց դուն
Վըստահ եղիր. պիտի չգործենք մենք երբք
Ան մէկ բարի բան. այլ չարիք ընել միւր՝
Աս պիտի՛ ըլլայ մեր հեչաութիւնը միակ,
Իբր հակառակ իր վե՛ն կամքին՝ որուն մենք
Կը դիմադրենք: Իսկ եթէ իր տեսլութիւնն
Հնարի հանել մեր չարիքն բարիքերն,
Պէտք է շանաք մենք թիւրք այս նըպատակն,
Եւ բարիքին մէջ իսկ չարիք հընարել,
Որուն մէջ մենք ըստէպ պիտի խաղնիրք,
Նոյն իսկ օտէ՛ գիւնք խոցելը յարապէս,
Չեմ սըխալիր եթէ, եւ իր խորհուրդներն

Անխուռ ու խոր՝ շըրջել իրենց վարձանէն։
 «Բայց տես, Յաղթողը զայրագին կանչեց ետ
 Պայտօնեաներն իր հալածման ու վրէժի՝
 ՚Կայ երկնքի զըռներն, անցած մըրըին մէջ
 վարկի թափած ծըրմըմովառ հուռ կարկուտն
 Հանդարտեցուց մարքն հրեղէն կոհակներն,
 որ երկընքէն մեր դարագլժժ գլորթելու՝
 Վնդունեցին մեզ, եւ որտա՞ն տառած թեւ
 փայլատակներ հրաշէկ, մուռցք ամենի՝
 Կուցէ սպառեց նետերն, եւ արդ զլըռէ
 իր մուռններէն անեզր՝ անհուն վըրին մէջ։
 Զըփախցըրենց պատճհ առիթը՝ զոր մեզ
 կը կարկատէ մեր թըրնամոյցն քամահանքն
 Եւ կամ մուռցքն իր յազեցան։ կը տեսնեն
 Հեռուն այն դաշտ չոր՝ խապան ու վայրի
 Եւ օժաբան աւերանքի, ուր չըկայ
 Լայ՝ բայց նըշոյլ մը լոկ տըման, սոսկալի,
 Որ կը փըրթի սեւ՝ կապուտակ բոցերէն։
 Այս հրակուտակ կոհակներուն ծըփանքէն
 Ինքզինքնիս հոն հեռուն նետեաք, հանգիկք հոն,
 Եթէ՛ երբէք հանգիստը հոն ունի տեղ։
 Աւ մեր գունդերը ցաւագին ժողովելով՝
 Խորհըրդակցիկք թէ ինչպէս մնաք սակէ վերջ
 Պիտի կըրնանք զըզընէ խըլել մեր սոսնն
 Աւ մեր կորուստը դարմանել, եւ ի՞նչպէս
 Յաղթել այս մեր տըլայտանդի գոհանդիտս.
 Ինչ օգնութիւն կըրնանք շահի մնաք յոյշու,
 Թէ ոչ՝ ի՞նչ է անյուստութեան որոշումս »։

Այսպէս կ'ըսէր ժօտի 'նկերոշը Սատան,
 Կոհակներէն գլուխն հանած դուրս, եւ աշուի՛ն՝
 Կայծակնացայտ. իսկ միտս մտտեր մարտնոյն՝
 Երովակին վրայ պառկած, փրոուած լայն ուեր-
 կայն՝

կը ծըփային շատ լըծվար տեղ։ Նըման էր
 իր անձոռնի վիթխարութեամբը անոր՝
 Զոր անհեթեթ կոյտին համար հասակին՝
 Աասպենները Տիտանեան կը կոչէ։
 Կամ երկրածին, որ կըտուեցաւ Ջեւի դէմ,
 Բրիարէոս եւ կամ Տիւփոն, որ ուներ
 իր անձան հին Տարսոնի մէջ. կամ նըման
 Լեւիթան յաղթ ծովական նըհանգին,
 Քան զոր Աստուած մեծ արարած չըստեղծեց
 Բուր անոնց մէջ որ ի լող կը կըարեն
 Լայն հոսանքներն Ովկիանու. կը նընջէ
 Ան՝ հորուեզեան փըրփուրներուն վրայ երբեմն,
 Եւ ղեկավարը իսաւարչուտ գիշերէն
 Մուրտակն նաւակին՝ զայն կարծելով
 կըզգեակ մ' յանախ՝ ինչպէս կ'ըսեն նաւաստիք,
 Թուխտ մորթին վըրայ խարխիսը զարկած՝
 կը պաշտպանուի քովիկն հովէն, ցայգը մինչ
 կը պատէ ծովն, եւ կ'ուշացնէ սիրուն այգն։
 Իր վիթխարի երկայնութեամբ մեծ սոսնն
 Հնարկէր լըճին վըրայ փըռուէն չը այսպէս
 Շըղկէր կապակ, եւ պիտ' անկէ յարխեան
 Զըլլէր կամ գլուխը վըրցընը, եթէ կամօն
 ու վեհ հրամանն ամէն երկին տօրթէն՝
 Իր խաւարին խորհուրդներուն մէջ ազատ
 Զըթողուին գինքը. որպէս զի բարդուած
 իր մեղքերով զատակիթեմի կուտէ վրան,
 Երբ ուրշին ըրագի նիւթել շարթներ,
 Եւ կարենայ կատղած սըրտով մը տեսնել

Թէ իր ամէն շարութիւններն օգնեցին
 Փայլեցնելու լոկ շնորհ, ամբաւ բարութիւն
 Եւ զըթութիւն իր հրապուրած մարդուն վրայ.
 Իսկ թափեցին իր գլուխն ամօթ երեքուն
 Աւ բարօրութիւն եւ վրէժխըղիր պատուհաս։
 Իսկոյն լըճէն դուրս կը ցըցէ հասակն յաղթ
 վանելով զոյգ ձեռուրներով բոցերն ետ,
 Որ կը քաշեն իրենց սրածայր սըլաքներն՝
 Այիք ալիք թաւալելով, ու մէջտեղն
 Անդ հովիտ մը կը թողուն։ Այն ատեն
 Սաւառնաթեւ թահչըր կ'ուղղէ դէպ ի վեր՝
 Ճնշելով օղբ մատախուտ, որ կը զգայ
 Բեռ մ'անտուփը, մինչեւ կ'երթայ ու կ'իյնայ
 Զոր գետնին վրայ, եթէ գետին իր անի
 Որ կը վառէր այն անյոյժ թանձըր հըրով,
 Ինչպէս որ լիճը լոյժ հըրով կը վառէր։
 Եւ ինչ երանք որ կ'առնեն երբ բուռն հորձքն
 Ըստորերկրայ մըրկին շուգած Պելըրէն
 Բուր մը՝ կ'առնէ կը տանի զայն, կամ հերձ կողն
 Որտազաջ Մոնդբեթի, որու 'նդեթն՝
 Ինքնին արդէն իսկ դիւրավա՛մ կիզանուտ,
 կ'ըլլայ լուցկի ներքին կրակին, եւ թափով
 Հնօր բովեթուն եւ օգնութեամբ հովերուն
 Եւ ծայթթի վեր, թողով յատակ եր խանձոտ,
 Թանձըր ծովտով ու ժանտ հոսով թաթառուչ.
 Այս էր հանգիստը՝ զոր զբտան նըզովել
 Իր ոտքերուն զարչապարներն յտեսնէ
 կ'երթայ երկրորդ գովողն. երկուքն ալ պարծուկ
 Ստիգեան ուղկն պըրծեցնում իբր աստուածներ,
 Իրենց յատուկ վերըստացած զօրութեամբ,
 Եւ ոչ վերին իշխանութեան ներելին։

«Այս է գաւառն, այն է գետինն, այս կլիման,
 Ըսաւ կորուած հրեշտակապետն, այս է վայրն,
 Որ կը տըրուի մեզ երկընքին փոխանակ։
 Եւ այս տըխուր մութն երկնային լոյտին տեղ։
 Այդպէս ըլլայ թող. զի տեի՛ որ հիմա
 Տէր է՝ կըրնայ տըտրինել, հրամայել
 Ուղիղը. լաւ է շատ հեռու՝ լլալ իրմէ,
 Զոր բըռնութիւնն՝ իրաւունքով հաւասար
 Ընկերներէն գերիվերոյ կը զօրծէ։
 Մըտքը բարով, դաշտավայրեր երջանիկ,
 Ուր խընդութիւնն յաւժօրէն կը բնակի։
 Ուշոյն ձեգի՛ արհակիթներ, ողշոյն քեզ՝
 Անընթացային աշարներ, եւ դու, խորայնոց
 'Իըժովք, քու նոր տէրք ընգուտէ. ան քեզի
 կը բերէ միտք մը՝ զոր պիտի չըխախտեն
 Ոչ ժամանակի՛ ոչ տեւ. միտքն ի՞նքն ի տեղն,
 Եւ կըրնայ ինք իր մէջ դըժովքն երկընքի՛
 Փոթել, երկնքը դըժովքի. ինչ յաղթ ուր,
 Եթէ՛ ես նոյն եմ դէտ եւ ինչ որ յալէտ
 Պիտ' ըլլայի. ամէն ինչ, փոքըր սակայն
 Անկէ՛ զոր շանթըր մեծցուր. գէթ պիտ' ըլլանք
 Ազատ մնաք հոս. Ամենակալը այս տեղն
 Իր նախանձէն չէ որ չինեց. մեզ ասկէ
 Պիտի չուզէ վանել. մնաք հոս ապահով
 Պիտի կըրնանք թազաւորել. Եւ ըստ իս՝
 Եանկալի բան մըն է իշխելն՝ ըլլալ իսկ
 Դըժովքին մէջ. լաւ է դըժովքը տիրել
 Քան թէ՛ երկինքը ծառայել ստըրկաբար։

«Բայց ինչո՞ւ մեր հաւատարիմ՝ դանձակից
 Մըտերիժներն ու մեր զլորման կըրցողներն

Այնուչ լըծին մէջ թողորք այսպէս լըմար
 Ու տախտապար, ու չըկանչենք որ փութան
 Եւ մասնակից ըլլան տըխուր այս կայսրին։ Լմեք
 կամ իըմբելով գունգ գունդ գումարո՛ ինչն
 Վընէյից փորձ մըն ալ թէ ինչ լաւն արդեօք
 Կըրնային դեռ եւչո երկինքը բանիլ,
 կամ դըժոխքին մէջ կորսընցնել աւելի ։»

Սատանան այսպէս խօսեցաւ. պատասխան
 Տըւա անոր Բէնդգերով. «Ո՛վ դու պե՛ն,
 Լուսապայծառ այս զօրքերուն, որոց ինք
 Ամենակալը լով կարող էր յաղթել,
 Ի՞թէ անոք անգամ մը ձայնըդ լըսեն,
 Իրենց յոյսի առհաւատչեան արգելոք՝
 Ահափեսարի եւ վտանգներու մէջ, յամախ
 Լըսուած արդէն տապաւաններու մէջ դըժնէ,
 Եւ մարտի տաք խառնուրդներու գոռայուն՝
 Աներկեան նըշանն ամէն յարձակմանց, -
 Անոք բոլոր պիտ՝ առնեն սիրու եւ ոգի,
 Թէ՛ն հիմա հրեղէն լըծին վրայ փրոտած
 կը հառայնէ՛ ինչպէս եւ մենք քիչ առաջ՝
 Դարձած ապուշ եւ անբզգայ. զայրմանց չէ,
 Ինչ մահառիթ քարձորութենէ զլորեցան։»

Իր խօսքի ճարի թէ լըմրեցաք Բեղգերով՝
 Մեն՝ թըշմամին կը յառաջէր դէպ ի ափ,
 Ուըբ զարկած ծանրալըշիւ իր սապարն
 Եթերային ջըրդեղմամբ՝ հաստ, կըլըր, յաղթ.
 Ուսերն ի վար կը կախուէր լայն պարունակն
 Հանգունատիպ լուսնի, որու սկաւաւակն
 Հեռոտիտակ ապակիի մը մէջնէ՝
 Երկոյցեան դէմ կը զընէ՛ Տոսկացի
 Աստեղաղէտը փետուրի բարձուքէն
 Եւ կամ Հովտէն Առնոսական՝ զընեկու
 Խայտաբըղէտ գունտին մէջ նոր երկիրներ,
 Գետեր, լեռներ։ Տէգն՝ - որուն քով քարձըր յոճն՝
 Որ Նորուեզեան սարերուն վրայ կը կտրեն
 Մեն՝ ծովակալ նաւու մը կայմ՝ ըլլաւու՝
 Եղէզ մըն է, - ձեռքն առած՝ իր դեղեկոտ
 Քայլերուն ցուպ կ'ընէր հըրուտ գայրին վրայ.
 Որքան տարբեր այն քայլերէն՝ որոցմով
 Ան կը կոխէր երկին կպոյցուն. հոսակամար
 Եւ բոցանուտ կլիման ալ զայն կը տռչէր
 Նոր վէթերով. քայց եւ այնպէս կը տուկա
 Մինչեւ ափունըր կը հասնի բոց ծովուն,
 Ու կանգ կ'առնէ, եւ կը կանչէ իր գունդերն,
 Հըշուպայիին կերպարանցներ թառամած,
 Տապաստ ինչպէս աշնամային տրեւներ՝
 Որ կը դիզուին Հովանաւուր - Հովտին
 Վըտաններուն վրայ, ուր ստուենները նտրուր
 կը յօրինեն քարձրակամար հովանուր.
 կամ զորդ ծըփին մամուռներ՝ երբ Որիոն
 Բարկ հովերով ըսպատագն՝ կը ծնէ
 կարմիր ծովուն ափերն, որու հո՛հակներն
 Ըզգեսնցին դիւթաւալ Բուսիրին.
 Ու Միմփական հեծելագորն, երբ նենգո՞տ
 Ատելութեամբ կը վանէին Գոսեմի
 Նեճզհ հլուրերն, որ անվրտագ յափուքէն
 Տեսան անոց դիպկներուն ծրփօքփուռն
 Եւ անհլուրը խորտակուած կառքերուն.
 Վայրապատին, կորըստական, կորակոր
 Լըծին երեսն այսպէս փրոտած կը ծածկեն,
 Իրենց մախիթ փոփոխումէն սահմըրկած։

Այնպիսի՛ մեն ձայնով գոռաց Սատանայ,
 Որ թընդացուց զժոխքի բոլոր խոր խոռոչն.
 «Ո՛վ իշխաններ, պետեր, մարտիկ զինուորներ,
 Ո՛վ ծաղիկներ երկընթի, ձերք երբեմն
 Եւ կորսուած արդ, այդպիսի թըմարութիւն
 կ'ըրնայ՝ միթէ պատել յաւե՛ծ հոգիներն.
 Եւ դուք մարտի խոնջնգնորէն վերջ այս տեղն
 Անարիքդ ձեր յոգնած ուժին ի հանգիստ.
 Ընտրան աննէ՛ր կը զըսուէք գուք քունը հոս
 Ինչպէս երկնի հովտներուն մէջ երբեմն.
 Եւ կամ թէ այս անարդ դիրքով՝ երդուընցա՛ր՝
 Երկըրպագել Յաղթականին, որ հիմա
 կը նըմարէ քերթէներ, սորթէներ՝
 Լըծին վըրայ թաւալագոր՝ ջարդուփշուր
 Դրոշներով ու զէնքերով, մինչեւ հուսկ
 Հաւածիչներն իր ժիր երկնի դըռներն
 Պատեն առիթը տեսնելով՝ իշնեն վար
 Ու կոխտեն մեզ փըլածներս, կամ շանթի
 Վերտերով մեզ գամեն յատակն այս վըհինս
 Աթթընցէք, օ՛ն, կամ միշտ ինկած մընաճէք։»
 Ըսաւ, անոք ամօթմահար լըսեցին՝
 Ու թեւընուտ վըրայ կ'ցնան. - ինչպէս երբ
 Յայգապաններն յանկարծակի բըռնըրին
 Քունի մէջ այն մարդէն՝ որմէ կը գողան,
 կ'ելլեն իսկոյն, ու տակաւին չըսթափած՝
 կը գանդային երեքակն. - եւ գիտու
 Թէ՛ն իրենց աղիտաւոր չուառութեան
 Եւ քըսմեկի տանջանցներուն իրազգած,
 Սակայն անոք կը ննազանդին փութկապէս
 Ազարափարին ձայնին՝ անթիւ անհամար։

Ինչպէս երբ ցուպն հըզօր որդւոյն Ամրամայ՝
 Եգիպտացուց վատախարակ օրուան մէջ՝
 Կոստափին յուրջը ճօճալով հանեց դուք
 Մարախի ամպ մը թըխատիպ՝ հարուի
 Հովէն մաղուած, որ կախուրած ամպարիւշ
 Քարաւունի տէրութեան վրայ գերզ գիշեր,
 Եւ թաթաւեց Նիւեան երկիրը մտիով.
 Անքսան անթիւ չար հըշուտաններ երեցան
 Իրժոխային զըմբէթին տակ թեւապար
 Ստորին, վերին ու ջըրջապատ կարակն մէջ,
 Մինչեւ իրենց մեծ արքային նըշանով՝
 Չոր տուա տէգզիւ իր ուղղաբերձ ու ճօճուն
 Անոց ընթացքն ուղղուու՝ շեշա կըշտակի
 Տըսմ ծըծումբին վրան թափեցան իշան վար
 Ու ծածկեցին դաշաը բոլոր. ամբոյս մեծ՝
 Որու նըմանն Հիւսիսն երբք մարդահոյլ
 Չըհոսեց գուր իր սառ ծոցն՝ աքցնելու
 Դանուըն, Հնեխոս, երբ որդիներն իր խուժ.
 Դեպ ի հարաւ հրոսեցին զերզ Լըրեզգեղ, լըուժ
 Եւ Հերակլի արձաններէն անցնելով
 Տարածուեցան դէպ ի Լիբեան աւազներն։

Իսկ եւ իսկ մէն մի զընդի, մէն մի վաշտա
 Զօրագլուխներն ու պետերն հոս դիմեցին,
 Ուր որ կեցեր էր իրենց մեծ հոսմասարն.
 Աստուածաման՝ գերմարդկային պատկերներ՝
 կերպարանքներ, արքայազարմ. պետութիւնք
 Ու զօրութիւնք, որոնք երբեմնք երկինքն
 Աթոռակալ էին, թէպէտ յիշատակն
 Իրենց անուան չի պահուր այժմ՝ ծրկնային
 Դիւանին մէջ, ջընջուած եղծուած հետութեանն
 Համար իրենց։ Ասած չէին տակալու

հոր անունները Եւայի որդու մէջ.
 Իսկ երբ Աստուած՝ որպէս զի մարդը փորձէ՝
 թողարկութիւն տրւաւ անոնց որ յաճին
 Երկրի վերայ, խաբէութեամբ ու նենգով
 Մեծագոյն մասը մարդկութեան թիրեցին
 Թողլլըքելու իրենց Աստուածն, եւ յաճախ
 Աներեւոյթ փառքն Արարչին փոխելու
 Անասնեղէն Նրմանութեան՝ պատճառաւ
 Ոսկեփողփող ու պերճ զրարթ կրթութով,
 Եւ պաշտելու դէմերն իրբեւ աստուածներ.
 Անոք մարդոց ճանջըւեցան այն ատեն
 իրենց պէտպէս անուններովն ու պէտպէս
 Գրօշխաներով՝ կրօնապարիշտ դարուն մէջ:

Թրգ. Հ. ԱՐՄԷ Ղ. ՂԱԹԿՍԱՆ

ՇԵՅՔՍԻՐ

ԱՅԼ ԵՒՍ ԳԱՂՏՆԻՔ ՄԸ ԶԷ



Շէյքսփիրի կեանքը մինչեւ ցայսօր խոր-
 հրդաւոր զաղտնիք մը եղած էր: Փիտենք
 թէ՛ երբ ծնած է երբ մեռած է, նաեւ ծա-
 նօթ է անոր երիտասարդ ամուսնանալը
 եւ շուտով ամուսինը թողլով Լոնտրա
 փախչիլը, ուր քանի մը տարի ետքը կը
 գտնենք զինքը իբր դերասան և յետոյ
 հեղինակ: Սակայն անոր ներքին կեանքը
 անծանօթ էր բոլորովին: Բանաստեղծի այս
 հազուադէպ և ընդարձակ միտքը՝ մարդ-
 կութիւնը ահօսած պիտի ըլլար առանց
 երբէք թողլու ուրիշ հետքեր իրեն գոր-
 ծերէն զատու Այնքան սիրահարներու ըս-
 տեղծիչը՝ չի ճանչցաւ արդեօք կիրքեր-
 նա՝ որ ցաւին ու վշտին իր վճռական
 շեշտերը տուաւ՝ չի կրնց արդեօք, չու-
 նեցաւ բարեկամներ, չզգաց ատելութիւն,
 կարելի՛ է արդեօք, նա՝ որ այնքան թա-
 տրեղզութիւններ ջարագրեց, իր կեանքի
 թատերգութիւնն ալ չունենայ:

Կեննագրութիւնը կը լռեն:

Ինչ որ կրցան գտնել Շէյքսփիրի կե-
 նացը նկատմամբ, զանիկայ սիրցնելու բաղ-
 դը չունեցաւ: Խեղճուկ զրուագներ, կա-
 բօտեակի տարտամ ձգտումներ, հետաքնին

գրոյցներ են՝ փոխանակ եռանդնաւատ ջա-
 սագութեանց, իս երբէք գիրքեր չէր գնեք
 և չունէր անձնական գրատուն մը և կար-
 դացած երկերը ուրիշէն փոխ կ'առնուր:
 Ըստ իր պատմագիրներուն Շէյքսփիրը գոր-
 ծի տէր անձի մը յաջողակութիւն ունէր,
 ստոյնը կ'ուզէն հաստացնել թէ՛ Շէյքսփիր
 նիթական գործերով գրադելովը հանդերձ
 բանաստեղծի գրիչն ալ ձեռքէ չէր թո-
 դուր: ուրիշ տեղ կը ներկայացնեն զինքը
 իբր դրամասէր, ազահ, պատրաստ դա-
 տաստանի ձգելու իրեն պարտատէրները՝
 քանի մը սթեռլինի համար: Գրեթէ, գրեթէ
 ստիպուած ենք հաստատու թէ՛ Շէյքսփիր՝
 համեստ հաշուակալ մը՝ որ իր զուլիս գոր-
 ծոցները գրելու ուրիշ նպատակ չունի
 եթէ ոչ քչիկ մը դրամ հայթայթել՝ գիւղի
 մէջ քաշուած ասպրիւտ համար:

Քննելով ու պրպտելով՝ Շէյքսփիրի
 անձին և հրաշակերտներուն միջև ան-
 դունդ մը բացուեցաւ: Այս երկու կէտերը
 իրարմէ այնքան խորապէս տարբեր և օ-
 տար համարուեցան, որ բնականապէս տու-
 բակուտոզներ ալ եղան, թէ՛ արդեօք Շէյ-
 քսփիրն էր այդ հրաշալիքներուն հեղինա-
 կը: ասկից ելաւ այն անհիմն, երեւակա-
 յեալ համրաւք թէ՛ դերասան Շէյքսփիրը
 անուսնատուն է լրտտ Թրանսիգ Պէյքընի:

Տարակոյս չկայ որ Շէյքսփիրի ժամա-
 նակակիցներէն ոչ ոք կասկածած ըլլայ
 անոր հեղինակութեան վրայ, քանի որ
 սկէն յայտնի կը գրէր: Պէյքընի այդ քանի
 մը ոտանաւորները որոնք հասած են մեզի,
 կը ցուցնեն որ մեծանուն գրչին է իմաս-
 տասիրին որ և է մէկ բանաստեղծութիւնը
 կարելի չէր բաղդատել շէյքսփիրական ա-
 մենէն խեղճուկ քնարեգականի մը հետ:
 և սակայն այդ սխալ կարծիքը ելաւ և
 ընդհանրացաւ, վասն զի ատով լրածել
 կարելի կը թուէր այդ մթին և անթա-
 փանցելի խորհուրդը զոր քննադատներն ու
 կենսագրիչներն չի գիտցան լուսարբանել,
 որ է Շէյքսփիրի հոգեոյն խորհուրդը և իր
 ներքին կենսաց ողբերգական պատմութիւ-
 նը: Եւ այդ կարծիքը ճամբայ բացաւ,
 խստագոյն քննադատութեանց, բոտ որոնց